

ԳՐԱԿԱՆ

ԱՄԱՆՈՐԻ ԽՈՂԵՐ

Ամանորի սա գիշերուան մեծախորհուրդ ու մեծիմաստ լուսթիւնը բզկատող զանգակներուն յուսապարգև ու կորովաբաշխ զօղանջիւնը ժամեր առաջ գիտէի թէ մարդկային իմաստութեան անսահման տարածութիւններուն ամենէն անկ բաւելիները մինչև յառաջանալու ակտուար յանդգնութեամբ տառապող իմ միաբը վերստին պիտի մղէր մեծ ու խորունկ՝ ինչպէս նոյնքան հիւանդ ու ցնորական խոհերու:

Հին Տարին նոր Տարիին օղակող սա բոպէն, հինը նորին ազուցող սա կամաւորը, այն պահը՝ ուր մեր յոյսին ջերմաշափը կը հասնի իր բարձրակէտին, ուր մէկ կողմէն նոր ու առինքնող երազներ իրենց հմայիչ քաղցրութեամբը կը բազմապատկեն մեր սէրը դէպի կեանքը, ու

միև կողմէն՝ փախչող տարին, դառն ու հեզնախառն ժպիտը դէմքին, իր հետք անվերադարձ կը տանի 365 օրերու վարդազոյն փունջ մը՝ այս գեղահարաշ մոլորակին վրայ մեզի սահմանուած քանի մը տասնեակ հազար օրերէն, մեզ զգացնել տալով ժամանակի անհուն տարածքէն մեզի արուած այդ քիչը լուսագոյնս արդիւնաւորելու անհրաժեշտութիւնը, ժամանակ կոչուած անտարազելի իսկութեան նուազագոյն կատարակն իսկ մեր յաւիտենական փրկութեան ի խնդիր ծառայեցնելու տարաշխարհիկ իմաստութիւնը: Այս ժամը, ուր տնցեալ ու ապագայ եզրերը կը հազնին բուն նշանակութիւնը իրենց, հակառակ իւրաքանչիւրին տարիի մը սահմաններէն ներս կաղապարուելուն, ու թերևս այդ իսկ պատճառաւ: Այս պահը, միակը տարուան բոլոր պահերէն, ուր բոլոր մարդիկ հաշտուած ըլլալ կը թուին ժամանակին հետ (օ՛, մարդուն յաւիտենական անհաշտութիւնը ժամանակին հետ, զանգատը՝ անսարք թաւալումէն կամ դանդաղ գնացքէն): Այն պահը՝ որ պիտի ուզենք երկարէ՛ր ու

ԵՔԷ ՁԻՍ ՕՐ ՄԸ ԼՔԷՔ . . .

Եքէ զիս օր մը լիէի, ո՛վ երազներս իմ վերջին,
Կամ պարսլրիւի դուր յանկարծ ձեր հմայէն գերհօր,
Ա՛լ չգտնեմ պիտի կեանքին ինձ կապող յոյս մը չնչին,
Ու չսպասեմ օրերէն բան մը աղէկ, բան մը նոր:

Ձեզ ւրսիս մէջ գորովով փայփայեցի շարունակ,
Գուն գիւնի քաղցր, անապակ, մոլեխիւնդին դէմ կեանքին,
Եւ օրերուն իմ սօգոյն՝ ապրումներով ձեր ուժգին
Իմաստ մը նոր դուր տուիք, տուիք իմաստը միակ:

Իսկ լիելու չափ զիս թէ ըլլամ անգութ, վասախրս,
Ո՛վ երազներս, ինձ իբրեւ վերջին շնորհի, մեկնեցէի
Ձեզ պէս երազ մը հօր նարեկէ ետք ւրսիս հէի:

Ձի խոցերը՝ մեզ տրուած հարուածներէն կեանքին բիրս
Լոկ երազն է որ կրնայ բուժել թեւովն իր կախարդ,
Ահա ք՛ինչու երազին միտ կը փարի ամէն մարդ:

Գ. ՃԱՐՏԱՐ

երկարէ՛ր, անվերջանալի ըլլալու աստի-
ճան: Ուր, ակնթարթի մը համար գոնէ,
անկարեկիր ժամանակը իր ձեռքէն կը
նետէ մեր կեանքին օրերը աղսցող ա՛լ
հինցած սղսցը, զայն նորով մը փոխարի-
նելու համար: Բայէն՝ ուր մենք ամենէն
աւելի կը մանկանանք հագուով ու երջա-
նիկ միամտութեամբ մը կը պարտուինք
ժամանակէն: Ու կը դիմաւորենք Նոր
Տարին նոյն զգացումներով՝ որով մանուկ
մը պիտի դիմաւորէր կողանդ պապան,
նուէրներու պարկը շալակին, վտառ՝
անոր անթիւ ու սենյալի պարզենեղէն
իրեն արուելիք բաժինին: Բայէն՝ ուր
պատրաստ ենք խիզախելու ապագայի
ոսկի սեմէն ներս, անկէ քաղելու համար
ամէն բարիք ու գեղեցկութիւն: Ուր
պիտի ուզենք բանալ ու ետե ետեի թեր-
թատել փակ գիրքը եկող տարւոյն, անոր
իւրաքանչիւր էջին վրայ կեանքի լուսե-
ղէն քերթուածէն առկեր կարգալու եր-
ջանիկ լաւատեսութեամբ: Ուր մեր խան-
դավառութեան հետ ու չափ մեր հետա-
քրքրութիւնն ալ կը ստանայ նոր ու
արտասովոր թափ մը, գալիքին անորո-
շութենէն տագնապելու կամ տարիներուն
բերելիք բարիքները այժմէն իր սեփա-
կանութիւնը ընելու վտառառջ ըզձան-
քովն ու արտակարգ միամտութեամբը
սպառաքէն:

Ու կ'երեւակայիմ, մտքի անհուն սա-
ւառնումով, գիշերը յաջորդ Ամանորին,
ուր մենք քայլ մը աւելի մօտեցած պիտի
ըլլանք մոռուան, եթէ մինչ այդ անոր
համայնակուլ երախին մէջ ինկած, անոր
մեղի համար լարած անհաշուելի որս-
գայթիներէն բռնուած չըլլալու բախտը
վիճակուի մեղի, ուր այս րոպէին կայ-
թատներ սարքող քիչ-չտա երջանիկ
համարուած ընտանիքներէն քանինե՛ր
պիտի զգան իրենց հոգիներուն վրայ
ճնշող թաթը սուգին, ուր ներկայիս աշ-
խարհի շտաքն ու պողո՞ տակաւին չճա-
շակած անփորձ ու անմեղ մանուկներ
պիտի ցաւով հոտաատած ըլլան Չարին ու
Վիշաին գոյութիւնը, անխուսափելի ներ-
կայութիւնը կեանք կոշուած այս առեղ-
ծութեան մէջ, ուր չափահասներ, այս
պահուն երանելի անհոգութեամբ մը

ձուարած տակաւին կանաչագորգ իրենց
կեանքի ծառին ներքե, ամսասանքով
պիտի նշմարեն սփռուելին ու դողդողալը
այդ ծառի տերեւներուն, մօտալուստ ձմրան
կարապետ հիւանդ աշնան գեղին համբոյ-
րէն: Ու աւելի խենթ սիրով մը պիտի
փարին կեանքին, որ պիտի սկսի երերալ
իրենց ստեղծուած ներքե, ու ստակումով
պիտի տեսնեն մահը իրենցմէ բաժնող
խրամատին լեցուելը՝ օրերու պատկառելի
ղեղով: Եւ տակաւին ուրիշներ, որոնք
պիտի գիտակցին անգօրութեանը իրենց
հոգիները արբշիւ ու կենսախայտ պահե-
լու աշխարհիկ հեշտանքներու և աժան
վաշելքներու մատուցած խորդախուած
գինիով: Ու պիտի փոխած ըլլան ուղղու-
թիւնը իրենց կեանքի նաւուն, կա՛մ ի-
րենց հոգիները ընկղմելով յուսահատու-
թեան անյատակ անդունդին խորը և կա՛մ
բանալով զանոնք Գերագոյն Յոյսին,
անկէ ճառագայթող աննուազ ու անսպառ
լոյսէն առնելով կեանքի հարուածներուն
արիւթեամբ դիմադրելու և կեանքի գո-
յամարէն յաղթական ու ճակատաբաց
դուրս գալու անհատնում կօրովը:

Ու գիշերը կը քալէ: Ժամ մըն է ար-
դէն որ մտած ենք Նոր Տարւոյ սեմէն
ներս, ու գիտեմ թէ բուրբ ալ ինքնա-
կուց հիւր մը ճամբած ըլլալու գոհունա-
կութեամբ է որ ճամբեցինք հին տարին,
ու վտառ հեմ թէ միշտ նորին ու նորու-
թեան սիրահար մարդու հոգին այս Ամա-
նորը ևս դիմաւորեց ցարդ հառու ապրած
ուսեւոր եղբօր մը առաջին հանդիպումին
առիթով մեր իրեն մատուցած ջերմ ու
սրտազին սղջայններով, անոր բարիքնե-
րէն նպաստաւորուելու, անոր բերած
նուէրներէն բաժին մը ունենալու պայ-
ծառ ակնկալութեամբ:

Օ՛, հրաշալի ու հրաշագործ զօրու-
թիւնը Յոյսին, որ ա՛յնքան բուռն կեր-
պով կը յայտնուի Ամանորի գիշերներուն,
կեանքի ամենէն քիրտ հարուածներէն
խոցատուած հոգիներուն իսկ մէջ, կեանքի
սէրը արթնցնելու կեանքէն միայն փուշ
ու տատասկ ընդունած խղճալի մարդերու
սրտերուն մէջ:

ԳԵՈՐԳ Ո՛. ԺԻՆԻՎԻԶԵԱՆ